

# ԿՐՕՆԱԿԱՆ

## ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ

Ամերիկայի մէջ բողոքական յարանուանութիւններ կան, որոնք Յիսուսի երկրորդ գալուստի հարցով չափէն աւելի հետաքրքրուած են, եւ ժամանակն ալ շատ մօտ կը նկատեն: Ասոնցմէ ոմանք այս երկրորդ գալուստը հազարամեայի սկիզբը կ'ակնկալեն, իսկ ոմանք՝ հազարամեայի շրջանը լրանալէ անմիջապէս վերջ: Առաջինները Premillennialist, իսկ վերջինները՝ Postmillennialist կը կոչուին: Այս վերջինները կը հաւատան թէ Քրիստոսի երկրորդ անգամ աշխարհ գալէն առաջ պէտք է որ Աւետարանը քարոզուի բոլոր ազգերուն, եւ ըլլան անոնք մէկ շատ եւ մէկ հովիւ: Եւ մարդիկ աստիճանաբար գիտակցութեան գալով, ժամանակի ընթացքին կ'առեն չարք եւ կը հետեւին բարիին, այսպէս չարին ոյժը կտրատուելով՝ կ'անհետանայ այս աշխարհէն ինքնաբերաբար. առով կը ստեղծուի մարդկութեան ոսկեդարը, երբ դայն ու գառնուկը կը ընակին միասին, առանց իրարու վնասելու: Ահա այն ատենն է որ, ըստ անոնց կարծիքին, հազարամեայի երանելի շրջանը հաստատուած կ'ըլլայ երկրին վրայ:

Այս երկուքէն գտա կայ Amillennialist կոչուած ուրիշ դասակարգ մըն ալ, որ սոյն հազարամեայի շրջանը հողեւոր իմաստով կը բացատրէ: Ըստ այս դասակարգի տեսակէտին, Յայտնութեան գիրքին մէջ յիշուած 1000 տարին կատարելութիւն ցոյց տուող երկնային դրախտի կեանք մըն է, եւ կամ յաւիտեանականութեան շրջան մը, որուն մէջ Աստուած իրր թագաւոր պիտի իշխէ անվախճան:

Հին Ուխտի առաջին գիրքին առաջին գլխուն մէջ արեւը կը ստեղծուի իրր պէտք

մը, Փիղիքական աշխարհը լուսաւորելու համար. իսկ Յայտնութեան վերջին գլխուն մէջ այլեւս արեւուն պէտքը կը դադրի, քանզի հոն (նոր երկինքի եւ նոր երկրի մէջ) ա'լ գիշեր պիտի չըլլայ, ճրագի եւ արեւու լրյոթն պէտքը պիտի չզգացուի ընաւ (Յայտ. ԻԲ. 5): Մենդոց գիրքին սկիզբը դրախտը կը կրտսուի, բայց Յայտնութեան վերջին մասին մէջ (Գլ. ԻԱ. եւ ԻԲ.) կը վերադառնուի: Մենդոց գիրքին մէջ Սասանան գործի կը սկսի մարդիկը մոլորեցնելու, իսկ Յայտնութեան մէջ անիկա կը կապուի հազար տարի, եւ ի վերջոյ պարտութեան կը մատնուի եւ իշխանութենէ կ'իյնայ:

Հին Կտակարանի վերջին գիրքին եւ վերջին գլխուն վերջին համարը անէծքի մասին կը խօսի, բայց Նոր Կտակարանի վերջին գիրքին, վերջին գլխուն վերջին համարը Յիսուս Քրիստոսի շնորհքը կը հաղորդէ մարդոց:

Մեկնաբանելու տարբեր մեթոտներ.— Յայտնութեան գիրքը լի է խորհրդանշաններով, տեսիլներով եւ պատկերային բացատրութիւններով: Հրեաներն ալ ունին այս տեսակ կարգ մը գիրքեր, զոր օրինակ ճեմովճայ գիրքը, ՎՄովսէսի վերափոխումը, ճեմայիի համարձումը, ճեմաւորի Յայտնութիւնը եւ այլն: Իսկ Նիքիէի եւ Չաքարիայի գիրքերը իրենց տեսիլներով, եւ Դանիէլի գիրքը իր գուշակութիւններով, ճեմայ ցեղին համար ապրելու յոյս կը ներշնչեն եւ փայլուն ապագայ կը խոստանային:

Հին ատեն Յայտնութիւնը ճրէից եւ քրիստոնեաններու վախճանաբանական գիրքե-

րէն զանազանելու համար կը կոչէին «Յայտնութիւն Յովհաննու» :

Այս Յայտնութեան գիրքին վրայ գրուած մեկնութիւններ խիստ շատ են : Մեկնիչներ մէկէ աւելի խումբերու կը բաժնուին : Հոս պիտի շատանանք անոնցմէ միայն երեքը յիշելով :

1) Մեկնիչներէն ոմանք կը նային այս գիրքին վրայ այնպէս՝ որպէս թէ մարդաբնութիւնները լիովին կատարուած իրողութիւններ եղած ըլլային եւ անոր խօսքերը կը բացատրեն պատմութեան անցած դէպքերու լրյոսով, կը համարեն պէտքերէն յառաջ եկած կրօնական գրականութիւն մը :

2) Ուրիշներ՝ այս գիրքին խօսքերն ու դէպքերը երեքի կը բաժնեն : Մէկ մասը արդէն անցեալի մէջ կատարուած կը համարեն, մէկ մասը այժմ կը կատարուի կ'ըսեն, իսկ մնացածը ապագային մէջ տեղի ունենալիք դէպքերու կարգը կը դասեն : Այլ բառերով, այս գիրքը կը նկատեն ստեղծագործութեան առաջին մայրկենսէն սկսեալ մինչեւ ի կատարած աշխարհի պատահելիք դէպքերուն խտացուած տիեզերական մէկ պատմութիւնը : Մեկնիչներ ալ կան որ մինակ Գրիստոնէական Եկեղեցոյ Հաստատութեան թուականէն մինչեւ աշխարհի մայրճանը տեղի ունեցած եւ ունենալիք դէպքերու արձանագրութիւնը կը համարեն զայն :

3) Ոմանք ալ այս գիրքին վարդապետական ու խորհրդապատիկ տեսութիւնները զանց առնելով, կը հետաքրքրուին միմիայն անոր հոգեւոր արժէքներով, եւ հոգեւոր կեանքի ամանն ու զարգացման նպաստող խօսքերով : Եւ ուստի մեկնելու ատեն հոգեւոր տեսակէտը միայն կը հետապնդեն :

Յայտնութիւնը եւ Հայաստանեայց Եկեղեցին.— Յայտնութիւնը վիճելի գիրքերէն մին եղած է երկար ատեն, եւ այս իսկ պատճառաւ ուշ մտած է Ս. Գրոց կանոնին մէջ, Հայաստանեայց Եկեղեցին թէեւ այժմ ընդունած է այս գիրքը, սակայն անկէ ընթերց

ցում չի կատարեր ընաւ իր պաշտամունքներուն եւ արարողութեանց ընթացքին, Նոյնիսկ կարգ մը պարականոն գիրքերէն կը կարդացուին Հայց. Եկեղեցիին մէջ, զոր օրինակ Բ. Մակարայեցոց գիրքէն կը կարդացուի Մակարայեցոց յիշատակութեան ատիթով. Բարուբայ գրքէն ընթերցում տեղի կ'ունենայ Գայիանեանց տօնին օրը, Յուրիթի գիրքէն կը կարդացուի Յովակիմ եւ Աննայի տօնին ատիթով, իսկ Իմաստութիւն Սողոմոնի գիրքէն կը կարդացուի Վարդանանց Չօրավարաց տօնին ատիթով. ինչպէս նաեւ տարուան մէջ շատ մը ուրիշ ատիթներով, բայց Յայտնութեան գիրքէն համար մը իսկ չ'կարդացուի ամբողջ տարուան ընթացքին :

Երբ Սահակ եւ Մեսրոպ Աստուածաշունչը հայերէնի վերածեցին, Յայտնութիւնը չթարգմանեցին, քանզի իրրեւ վիճելի գիրքերէն մին՝ ան տակաւին մտած չէր Ս. Գրոց կանոնին մէջ, Մեր թարգմանիչները իրենց աչքին առջեւ ունէին նախապէս Բեդիշօ կոչուած ասորերէն թարգմանութիւնը, որուն մէջ կը պակսէր Յայտնութեան գիրքը : Երբ Հայ ուսանողներ Բիւզանդիոնէն Հայաստան վերադարձան, իրենց Հևտ յունարէն Սր. Գիրքէն ընտիր օրինակներ բերին, իրրեւ նուէր Յունաց Ատտիկոս Պատրիարքէն (405-425) Սահակ Պարթեւ Հայրապետին, որ ատոնց վրայէն ըրաւ իր վերջին սրբագրութիւնը հայերէն Աստուածաշունչին համար. բայց Բիւզանդիոնէն եկած ընտիր օրինակները եւս չէին պարտաւանկեր Յայտնութիւնը :

Բ. եւ Գ. Դարերէն սկսեալ կասկածողներ միշտ եղած են թէ Յայտնութիւնը չի կրեր առաքելական հեղինակութիւն. միեւնոյն դադարաբար տիրեց յաճորդ դարերու մէջ ալ, մանուսանդ արեւելեան եկեղեցիներուն մօտ : Արեւելեան եկեղեցիներ կը մերժէին Յայտնութիւնը, որովհետեւ Մոնտանական (\*\*\*)

(\*\*\*) Մոնտանականներու թագաւակաւ այս շարժումը սկսած է Գարու ընթացքիմ ֆոլոցիոյ գաւառ

կոչուած աղանդաւորներ իրենց վարդապետութիւններուն համար իբր խարխիս կը դործածէին զայն: Ինչպէս արեւմտեան եկեղեցիներուն համար Եբրայեցոց Քուզլը հրկար ատեն վիճելի գիրքերէն մին եղաւ, նոյնը պատահեցաւ Յայտնութեան գիրքին համար, Արեւելքի մէջ:

Մարկիոն՝ որ ապրած է Բ. Դարու մէջ, չգրաւ Յայտնութիւնը իր պատրաստած գիրքերու ցանկին մէջ: Ժամանակ մը վերջ, Եօթներորդ եւ Ութներորդ Դարերու ընթացքին, թէեւ արեւելեան եկեղեցիներէն ո-

մանք ընդունեցին, սակայն ոմանք տակաւին կը մերժէին Յայտնութիւնը իբր կանոնական գիրք: Նոյն իսկ շատ աւելի ետք երբ Լուտեր եւ Զուինկլի գատուեցան պապական եկեղեցիէն, կը կասկածէին Յայտնութեան ներընչուած գիրք մը ըլլալուն մասին: Լուտեր զայն յաւելուած մը կը համարէր Նոր Ուխտին վրայ, իսկ Զուինկլի՝ ոչ-կանոնական գիրք մը: Ահա այս իսկ պատճառաւ Կալվին մեկնութիւն չզբեց Յայտնութեան գիրքին համար:

Քանի որ կացութիւնը այսպէս էր, Յովհաննու Յայտնութենէն ընթերցումներ չըմըտուցին Հայց. Եկեղեցոյ ժամակարգութեանց մէջ ո՛չ Սահակ-Մեսրոպ, ո՛չ Գիւտ եւ Յովհան Մանդակունի եւ ո՛չ ալ ուրիշ Հայրապետներ:

Յայտնութեան գիրքը Հայերէնի թարգմանուեցաւ ԺԲ. Դարու վերջին մասին մէջ, Ներսէս Լամբրոնացիի ձեռամբ եւ աւելցուեցաւ իր անձնական Նոր Կտակարանին մէջ: Յետոյ զբնագիրներու կողմէ՛ ընդօրինակուելով մտաւ Հայերէն Աստուածաշունչ Մատեանի մէջ:

ԳԲ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

Ֆրէգնօ, Գալիֆ.  
(Շար. 2 եւ վերջ)